

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

---

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 8

1 Օգոստոս 1894



ԿՈՍՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ

Տպարան

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատկեր Այս Տպառեալ թիւ 20

1894

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

1. ԱՆՇԱՆՈԹԻՆ ԽՆԴԻՐՆ — Ս. Վ. Նարեկելին,
2. ՏԵԿԱԲՈՆԱԿԱՆ — Յ. Է. — Ստեփան, Յ. Ալման,
3. ԽՕԹԱԲԱՆԱԿԱՆ — Եղիշ,
4. ՎԵՐԵԼՔ — Յ. Վ. Ասեղնազար,
5. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ — Յ. Է. Յ. Ալման,
6. ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ. — ՅՈՎՀ. Վ. Աբովյան,

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԻՍԱԿԻՍԱՄԱՍՆԵԱՅ

Հինգերորդ Տարի

Թիվ 8

1 Օգոստոս 1894

## ԱՆԾԱՆՕԹԻՆ ԽՆԴԻՐՆ



Շաբախարուքին (\*)

ԽԱՀԱՅԹԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆՔ

Եթե պատճենիս պատճենին փոփոխութեանց քննութեան մէջ անշուշտ կարեւոր զիտելիք մ'է լերանց կազմութեան խնդիրն Այսինքն ըստ ընկալեալ զրութեան ենթազրելով՝ թէ երկրիս խաւերուն կազմութիւնն ՚ի սկզբան հորիզոնական եւ զուգահեռական եղած ըլլայ ջրոց անդնդոց մէջ, լերանց այժմեան ուսնեցած զիրքն՝ հակառակ այդ կանոնաց՝ մեքենական զօրաւոր ուժոյ մը արդիւնք համարելով՝ քննութեան կը կարօտին:

Շատերն առ այդ՝ երկրիս զանգուածին տակաւ առ տակաւ սեղմումն պատճառ կը համարին. որով երկրիս մակերեւութիւն հորիզոնական զրուգահեռածեւ եւ ուղղահայեաց ճառագայթանման ձկտումն կը ծնանի, եւ աստի կը յառաջէ կըեալ զողացումըն հողոց եւ ծալածոյ փոթոթն խաւերու. Ուստի տեղափոխուքինն կամ տեղատուքինն (Dislocation, Déplacement) կը կին կերպ է, կամ հորիզոնածեւ մասի մը եւ կամ ուղղահայեա-

(1) Տե՛ս Պատիւք Դ. Տարի թիվ 22:

ցին. Այսպէս տեղ կայ որ միայն առաջին ձևն կը յայտնէ, տեղ կայ՝ որ երկրորդն, եւ կամ կրկն ձևն միանգամայն:

Ոչ միայն հին աշխարհն՝ այլ եւ նորն՝ Ամերիկայ՝ շատ մը նոյնօրինակ խաւային կազմութիւններ ցոյց կուտայ. հորիզոնական եւ ուղղահայեաց ձկտմամբ. երկրորդ դարուն հաւանական գործն կ'երեւի:

Բատ կազմութեան տեղոյն՝ կը փոխուի նաեւ իր ստացած ձեւն. եթէ ժայռուտ է հոդն՝ աւելի մեծ զօրութիւն մը կը պահանջուի ծալածոյ ձեւ կամ կորնթարդ երեւոյթ մը տալու համար, եթէ կաւային է յայտնապէս աւելի զիւրին է գործն. ըստ այսմ ծալածոյք (plis) կրնան ուղիղ կամ հակեալ՝ կամ ծուռ կամ հողմնարածեւ, կամ ճառագայթաւոր, անուածեւ, եւալն ըլլալ. Առաջին կծկմամբ մը երկրիս կեզրոնն տեղի կուտայ վերին խաւերուն կբման. կը տապալին մերձաւորքն, եւ վերիններն կը յաջորդեն մեղմաբար իրարու. ահա խոնարհումն եւ ծալածոյ խաւերու երեւոյթն ամեն կերպարանաւ. Հակառակ շարժումն ուրիշ տեղ մը կ'ընդլայնէ խաւն՝ վերին խաւերն կը ճաթուտին եւ թաւալզլոր բացուած պատառուածքին մէջ կը թափին. մաս մը միայն կորնթարդ գմբեթն կը ձեւացունէ, կամ կրկն շարժմամբ կը ցցուի. եւ խառնափնդոր կազմութեամբ ցոյց կուտայ ամենազդի խաւերու ամեն տեսակ եւ ամեն ձեւով բաժանումն:

Որչափ ալ բազմաթիւ են ծալածոյ խաւք լեռներու մէջ՝ եւ լաւ մեկնութիւն մ'է այս, այսու ամենայնիւ լերանց կազմութեան կանոնն զեռ անծանօթ է մեղ. վասն զի առհասարակ կ'ազդէ ծալածոյ զրութիւնն, թէ կակուղ եւ թէ կարծր ապառաժուաք նոյն ազգեցութեանց կ'ենթարկին. սակայն խորհելու է՝ թէ ինչպէս հնար է որ կարծրագոյն ժայռերն պարզ կբմամբ մը եւ կամ պորտացմամբ՝ թէ զոգանան եւ թէ պորտանան, առանց բնաւ ըստ սովորական փորձառութեան ջարդութուրդ ելլելու. եթէ ըսուին ինչպէս երբեմն թէ կարծր ժայռերու պնդանալէն առաջ պատահած են այդ գողացմունք եւ պորտացմունք՝ շատ լաւ. սակայն այդ խոկ ընդունելի չէ. վասն զի մի եւ նոյն ծալածոյին մէջ թէ նախնական՝ թէ միջին եւ թէ երրորդ շրջանի ժայռերն կը տեսնանք:

Զուիցերիացի երկրաբանք իրենց լեռնակոյտերու մէջ երկար քննութիւններ կատարելէ յետոյ՝ ըսին. որ եւ է ժայռ որ ներքին խաւէ մը մղուի 2000 մետր ճշշմամբ՝ կականալով կը ըստ

նայ ծաղածոյ ամենն երեւոյթ առնուլ՝ առանց փշրուելու։ Իրան  
է այս մասամբ իւիք. սակայն այսու կատարելապէս գոհանալ՝  
չեմ կարծեր թէ բանական ըլլայ։

Որ եւ է հորիզոնական մղումն (poussée) որ կեղրոնէն մեկ-  
նելով՝ դէպ ՚ի վերին խաւերն յառաջէ՝ ծալածոյքն եւ պորտա-  
ցումն ծնանելէ զատ ըստ իր ուղղութեանն զանազան կերպա-  
րանքով պատառուածներ եւ խրամատներ կը պատճառէ. պա-  
տառուածն (cassures) տեղային այլասեռ կաղմութենէն կը ծը-  
նանի։ Շատ տեղ կրնանք տեսնել Հս, Աե. Հր, Ամ. պատառ-  
ուածներ ահազին փեռեկներով, վիթխարի փապարներով, եւ ո-  
րոնց կրկին շրթունքն իրարու հաւասար չեն ոչ թանձրութեամբ  
եւ ոչ բարձրութեամբ։ Սալցպուրկի մօտ՝ Պ. Suess նոր ուսու-  
մնասիրութեան նիւթ ըրած է՝ ոսկեհատ փապարներն, որոց  
ուղղութիւնն է Հս, Աե. իսկ ընդարձակութիւնն երկու պա-  
տառուածներն միայն յիշելով՝ միոյն 1,700 մեղր. միւսին 7,000  
մեղր. իսկ երկայնութիւնն 40է 50 հազար մեղր։

Մղումն եթէ միակ ակնէ բխած է՝ որոշ ուղղութեամբ  
մը կը ձեւանան ծալածոյք. իսկ երբ շատ մը տեղէ մղումն եւ  
ճնշումն յառաջէ՝ ծալածոյք զանազան ուղղութիւն կ'առնուն։  
Այսպէս Գերմանիոյ հիւսիսային կողմն՝ Հիւսիսային ծովուն եւ  
Ալպեանց մէջ երկու տեսակ ծալածոյք կան, մին ըստ մղման  
ուղղութեան՝ որ է Հր, Աե. Հս, Ամ. եւ միւսն ուղղահայեաց  
դիրքով Հր, Ամ. Հս, Աե. առ այս սեպհականած են կրկին ա-  
նուններ՝ հոլանտական ուղղութիւն (direction niederlandienne)  
զոր կրնամք կոչել մենք հորիզոնական։ Եւ միւսն հերկիւնեան  
ուղղութիւն (direction hercynienne), զոր կրնամք կոչել՝ ուղ-  
ղանայեաց։ Սակայն ինչ որ ալ կոչենք՝ ինչ անուն ալ տանք,  
չեմ կարծեր թէ խնդրոյն էութիւնն ըստ բաւականին ճանչցած  
ըլլանք. զամն զի ենթադրելով թէ կրկին այդ ուժերն յաջոր-  
դաբար մղած են զետինն եւ հերկիւնեան ուղղութեանն յան-  
գած՝ բան մը բացատրած չենք ըլլար։ Ենթադրենք թէ ըստ  
այդ հարաւ արեւելեան զօրութիւնն ազդած ըլլայ նախ՝ եւ  
գետինն իւր կազմութեամբն մղման ուղղահայեաց դիրքովն դէպ  
՚ի հիւսիսային արեւելք կանգնած ցցուի, եւ ասոր վրայ հարաւ  
արեւմտեան զօրութիւնն ազդած ըլլայ կրկնակի. պատառուած-  
ներ պէտք էր ծնանել նոյն օրինաց համեմատական։ մինչ միշտ  
բացառութիւն եւ միշտ անբացատրելի խրթնութիւն կը տես-

նեմք, որու դէմ Պ. Suess գժուարացած կը մնայ եւ ուրիշ պատճառ կը խնդրէ:

Որ եւ է լեռնակոյտ՝ ներքին մղման արդիւնքն է, սակայն այդ մղման զուգընթաց է եւ արտաքին ճնշումն. որով ձորք եւ պատառուածք եւ փեռեկներն կը պատճառին:

Երկրիս գնդակերպին ճառագայթներուն ուղղահայեաց կըք- մունք եւ բարձրացմունք կան, որով զարեւանդք կրնան ուղղաձեւ կամ պոտուտակաձեւ շրջանակ կազմել եւ կամ երկու քին խառնրդով՝ անկամնոն գտնալիք մը կամ զարափոր ձեւացունել. Նշանաւոր է ամերիկեան Գոլորատոյի ահաւոր պատառուածն 3,600 մեղր բարձրութեամբ, շրջանապատ ուղղագիծ զարաւանդն Մեծն Գանոն:

### ԼԵՌՆԱԴՕՑԵԱԾ ԶԵՒԱՑՈՒՄՆ

Լերանց շղբայից կազմութեան նախկին գաղափարն

Զանազան կարծիք երկրաբանութեան ամեն մի մասն շօշափելէ յետոյ՝ լերանց եւ զօտեաց կազմութեան խնդրոյն վրայ ալ կը համնի: Werner որ երկրաբանական զիտութեան հիմնարկուներէն մին է՝ կ'ըսէ՝ թէ բաց ՚ի հատաքարէ (granite) եւ հրանիւթէ՝ մնացեալ սամն նիւթերն ջրոց սկային դիրան են, եւ լերանց զօտեաց կազմութեան ժամանակ՝ նոյն սկզբնական վիճակի մէջ էին: Սակայն ընդ դէմ կարծիքներ շուտով յայտնուեցան, երբ L. Buch եւ Humboldt հակառակ դրութեամբ մը՝ հրացեալ ժայռերու բարձրանախն սկսան քարոզել պատճառ լեռնաշղթայից: Լեռներն՝ իբրեւ հրաբխի արտաքին պատեանն՝ ներուէն դէպ ՚ի զուրս մղման ծնունդներն եղան: Եթէ հատաքար կամ գոյձաքար (Gneiss) պորտ մը տեսնուէր լերանց շղթայի մը վրայ E. de Beaumont խակոյն կը հետեւցունէր՝ թէ ներքին բուռն մղմանք այդ կարծը հրաբխն ժայռերն մինչեւ երկրիս վերին խաւերն հասներ են, իբրեւ հետ եւ աւելի արագ բարձրացունելով մնացեալ զետինն, որոնցմով կազմուած են լեռներն: Ամենէն վերին խաւին զարաշրջանն հասկընալով եւ ամենէն ներքին խաւին կազմութեան ժամանակն քննելով լերանց տարիքն կը հետեւցունէր յիշեալ դիտնականն:

Հստ սոյն Դիտնականին լերանց շղթայից կազմութիւնն

մեծ եւ ահաւոր յեղաշրջում մ'է երկրիս վրայ: Ներքին հրաշէկ հալածոյ միջուկն ճառագայթմամբ կորուսանելով իր ջերմութիւնն կը կծկի. վերին պատեանն կը փլ եւ միջուկին հետ կը կցի. այսպէս շարունակերով փլած մասն կանգուն մնացածին կողերուն վրայ սոսկալի ճնշմամբ կ'ազդէ, կը ձեւանան լեռներըն, կը փեռեկին: եւ այդ պահուն կը դադրի գործարանական էակաց կեանքն: Երկրաբանական նոր չրջան մը կը զարթնու:

Այսպէս զուգահեռական շղթայից ժամանակն եւ տարիքն մի է, եւ փեռեկք եւ պատառուածք՝ երկրաշափական օրինօք կը կատարուին:

Սակայն այս ալ երկար չտեւեց, եւ բոլորովին հակառակ կարծիքն յաղթանակեց. այսինքն լերանց եւ շղթայից կազմութիւնն՝ ոչ եթէ յանկարծական եւ սոսկալի յեղաշրջմանց ծընուղներ են, այլ դանդաղ եւ հանդարա այլ երկար գործոց արդիւնք:

(Շարայարելի)

Ա. Վ. Ն.

## ՏՆԿԱԲԱՆԱԿԱՆ

ՊԱՐՏԷԶՆԵՐՈՒԽ ՀԱՍՏԱՏՄԱՆ

ԵՒ

ԾԱՀԱԼՄԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Շարունակութիւն (\*) եւ վերջ

1546էն իվեր, Գաղղիացի René du Bellay Արքեպիսկոպոս հիմնած էր ի Մանս տնկարանական պարտէզ մը: Այս պարտէզս լիք էր արեւելեան բոյսերով այնպէս որ Բատուայինէն վերջ այն ատենի պարտէզներուն մէջ ամենէն դեղեցիկն կը համարուէր.

Robin Լուվուի եւ Սէն-Ժէրմէնի մէջ 1590ին պարտէզ մը յարդարած էր եւ տնկած ազգի ազգի գժուարագիւտ արեւել-

(\*) ՏԵ՛՛ Պատէլք Ե. Տարէ, Ակտ 7

եան բոյսեր: Միայն այս պարտիզին մէջ կը գտնուէր թիթեռունածաղկան այն խիստ թանկագին մէկ տեսակն, որուն լինէ՝ ի յիշատակ իւր գտչին, Թօպինիէր անունը տուաւ: Այս ծաղկին ամենէն ծանօթ տեսակն Rōtinia pseudo acacia ըսուածն է: Յայտնի է թէ այս պարտէզները չենք կրնար նոյնացընել արդի տնկաբանական պարտէզներուն հետ: Ատոնք պարզապէս անհատական թոյլ եւ անգոյն փորձեր կրնան նկատուիլ, որոնք գուցէ տնկագիտական ճաշակն տարածելու նպաստած ըլլան: Միջին դարու պարտէզները գուցէ հիմակուաններուն մէկ շատ հեռաւոր սկզբնաւորութիւնը համարուին, որովհետեւ տեղական եւ կամ անհատական ըլլալով չէին համապատասխաներ զիտութեան պահանջումներուն: Կարդ ու կանոն չկար, բժշկական ուսանողն կրնար սխալի իւր ուսումնասիրութեանց մէջ եւ գաղափարներն առաւել եւս կը վատթարանային:

Պէտք է ուրեմն մինչեւ Մոնթելիէ քաղցին բուսազիտական պարտիզին հիմնարկութեան թուականը երթալ, գտնալու համար, դէթ Գաղղիայի մէջ, առաջին օրինակը պարտիզի մ'որ բոցառաբար յատկացեալ ըլլայ տնկաբանութեան հասարակաց ուսուցման:

Վեշտասաներորդ դարուն արեւմտեան Եւրոպայի քիչ շատ կատարեալ բուսաբանական ու բժշկական Դպրոցը կը գտնուէր Գաղղիայի Մոնթէլիէ քաղաքը. իսկ Բիզա, Բատուա եւ Քոլոնիա արեւելեան Եւրոպայի գիտական աշխարհին կեղրոնները համարուած էին:

Բժշկութեան ուսանողք այն ժամանակ դունդագունդ կը զիմէին ի Գաղղիա Rondelet համբաւաւոր բժշկին դասախութիւններուն:

Բժշկական ու դեղագործական արուեստին էական մասն է գործնական տնկաբանութիւնը. արդ Համալսարաններուն կից կը գտնուէր միշտ բոյսերու յատուկ պարտէզ մը: Այն Դպրոցներն որոնք այսպիսի հաստատութիւններ ունէին, կատարեալ կը համարուէին — Հենրիկոս Դ. Արքան խիստ կանուխ անզրագարձաւ. թէ բժշկական ուսանողներուն մեծամասնութիւնը իտալիա կ'երթայ. ուստի եւ այս բանիս առաջն առնելու համար 1693ին հաստատեց առանձին դասախոսութեան մ'ընթացք անդազնութեան եւ տնկաբանութեան համար Մոնթելիէի համալսարանին մէջ: Այս դասախոսութեան նպատակն էր «Գնահատել եւ ծանօթացընել տալ Ուսանողներուն բժշկութեան յոյժ կար-

եւոր եւ գործնական եղանակը. բոյսեր ու տնկեր կը գտնուին որոնք բուժողական են. զատոնք ի մօտոյ ուսումնասիրելով նւսանողք կրնան ի հարկին օգտուիլ ասոնցմէ»:

Մոնթէլիէի Համալսարանին բնական զիտութեանց առաջին Ուսուցիչն եղաւ Richer de Belleval զիտնականը:

1596ին անկարանական պարտէզն աւարտած բլալով, դասախոսութիւնները սկսան: Յարգելի զիտնականին զլխաւոր նըսպատակն եղաւ պարտիզն մէջ գտնուող տնկերն ու բոյսերը կարգի գնել:

Գիտնական աշխարհի համար պարագլուխ մը կրնայ համարուիլ Մոնթէլիէի պարտիզն բացումը, այցելուք եւ ուսանողք միշտ զովհստով խօսած են այս հաստատութեան վրայօք:

Ollivier de Serres իւր 1600ին հրատարակած «Théâtre d'agriculture» անուն երկասիրութեան մէջ կը զրէ թէ Մոնթէլիէի պարտէզն կատարեալ էր եւ անոր բոյսերուն զասաւորութեան եղանակին պէտք են հետեւիլ ուրիշ նմանօրինակ հաստատութիւններն ալ»:

Այս պարտիզնն Տորէններն եղան Pierre Magnol եւ August Pyrame de Candolle բժիշկներն, որոնք զիտցան նոր զարկ մը տալ պարտիզնն:

1626ին Herouard, Լուզիվիկոս Ժ. ին անձնական բժիշկն, կրցաւ Սրբային հաւանութիւնն առնել ու Բարիզի Սէն-Վիզթոր թալին մէջ գտնուող պարապ հողերն ծախու առնել եւ «ան շինել արքունի բժշկական համալսարանին տնկարանութեան եւ գործնական պարտէզը»: Այսպիսի համեստ սկզբնաւորութիւն մ'ունեցած է այն հիմնարկութիւն, որ յետոյ Բարիզի Տնկարանական պարտիզնն ողբան ըլլալու նախասահմանեալ էր:

Tournefort եւ Fagon բժիշկները — Դարուն նշանաւոր զիտնականները — ստանձնեցին պարտիզիս վերին հսկողութիւնը:

Անթուան, Պէոնար տը Ժիւսիօ, Պիւֆֆոն, լը Մոնիէ, լա Պիլարտիէր ընդարձակեցին հետզհետէ այսպիսի համեստ սկզբնաւորութիւն ունեցող պարտէզաւ:

Անդղիոյ ծանօթ ամենէն հին բուսաբանական պարտէզն Rev քաղքինն է. որ 1650 հիմնուեցաւ Վիլիըմ Թուոների ձեռօք:

Նմանապէս 1673ին Chelsea քաղքին մէջ ձոն Ֆլոանի հիմ-

նած պարտէզը ժամանակաւ պարդեւ տրուեցաւ Լոնտոնի Դեղագործներու ընկերութեան. պայմանաւ որ տարուէ տարի 50 տեսակ նորազիւտ անկեր անկուին, մինչեւ որ ամբողջին գումարն 2700ի համի, կէտ առ կէտ այս պայմանը կատարուեցաւ:

Ուպսալայի բուսաբանական պարտէզը 1657ին հիմուած է. մեծ անուն ունեցաւ այս պարտէզս երբ Լինէ, հաստատութեան Տնօրինը, հրատարակեց իւր անմահ երկասիրութիւնները:

Երկար պիտի ըլլար գրութիւնս եթէ ուզէի նաեւ ութեւ տասներորդ Դարուն մէջ հաստատուող անկարանական Պարտէզներն ուսումնասիրել. անցողաբար ըսնք թէ Եւրոպայի գրեթէ ամէն զլիսաւոր քաղաքները այսպիսի պարտէզներ ունեցան:

Վերջացընելէ յառաջ մեր պատմականը համառօտ նշանակնք Ամիէն քաղքին պարտիզնի հիմնարկէքն ալ:

Ամիէն քաղքին մէջ նոյն ժամանակներն մեծ հոչակ ունէր don Roble վանականը. արդ սոյն զիտնուկանին թախանձանաց վրայ Լուղովիկոս ժԵ հրամանազիր մը հրատարակեց, որով արտօնութիւն կուտար Ամիէնի մէջ պարտէզ մը հիմնելու:

Գիտնական Սբրան, պարտիզն անկերը 26 դասակարգի բաժնեց, ամէն մէկ տեսակին բուժողական յատկութեան համաձայն:

1 Դասակարգը կը բովանդակէր մաքրողական յատկութիւն ունեցող տնկեր:

2 » » » լանջական (բէգդորալ) »

3 » » » փոնզացուցիչ » »

Այսպէս յաջորդաբար մինչեւ 21երորդ:

Այս 21 դասակարգերն ալ ստորաբաժնելու համար Լինէի դրութեան հետեւեցաւ, որ արդէն սկսած էր ընդհանուր ըլլար:

— Մեր մինչեւ ցարդ յիշատակած պարտէզներուն մէջ իսկզբան անդ խիստ սակաւ բոյսերու տեսակներ կը գտնուէր.

1543ի Բատուայի տնկարանական պարտէզը 400 տեսակ բոյս ունէր. Leyde քաղքինը 1567ին 800. Բարիզինն 1641ին, 2360. Մոնքելիէնը 2200, Revինը 5700:

1842 ստարեթիւնն Բատուայի պարտէզը 10000 անկերու տեսակներ ունէր, որ է ըսկել երեք դար յառաջ ունեցածէն 25 անգամ աւելի. այսօր Բարիզի, Քիէվի, Պերլինի եւ Թուրինի պարտէզները 12 մինչեւ 20000 տեսակ տնկեր ունին:

Եւրոպայի մէջ եղած բովանդակ տնկարանական պարտէզն ներուն մէջ գտնուող զանազան բուսոց եւ տնկոց տեսակներուն թիւը մինչեւ 25 — 30000 կը համի, տակայն այս պատկառելի թիւն ալ գեռ քառորդն է Դասագրոց մէջ յիշատակուած 120 — 125,000 տնկերուն տեսակին:

Յուն. Յ. Ալմա.

## Խօթաբանական

ԻՆՖԼՈՒԷՆՑԱՆ ՚Ի ՄԱՍՆԱԿԻՐԻ ՏՂՈՑ ՔԱՎ

Շարունակուրինն (\* ) եւ վերջ

Գալով աղոց ինֆլիւէնցային բռնուելուն, նախ ընթերցողաց ուշադրութիւնը կը հրաւիրենք այն արտակարգ դէպքերուն վըրայ, զորս նշանակեցինք երբ վիրը թուեցինք կրիրի զանազան համաձարակները, որովհետեւ տեսանք թէ մէկ քանի համաճարակները աղոց համար մահացու եղած են:

Բատ վիճակագրական հաշուեցողակներու, տղաք ընդհանուրապէս 1889 — 90ի համաձարակին չափահաններէն աւելի ազատ մնացած են ինֆլիւէնցային: Ընդհանրապէս 1889 — 90ի համաձարակին թեթեւ է:

Տղաքներու վրայ ինֆլիւէնցան սովորաբար մէկէն ի մէկ երեւան կուդայ, առանց կանխամշանի: Ինֆլիւէնցայի առաջին ախտանիշնը զերմն է, որ մասնաւոր հանգամանք կամ նշան մը չունի: Տաքութիւնը շատ անգամ 40 եւ 41 աստիճան կը բարձրանայ:

Թէ տղոց եւ թէ չափահաններու վրայ ինֆլիւէնցան երեք աեւակ է, վասն զի ինֆլիւէնցան կրնայ րիւալ շնչառական, ըստամբքային կամ զդային: Այս երեք զանազան ձեւերը սակայն կրնան շատ անգամ իրար խառնուի եւ միանգամայն մէկ անհատին վրայ գտնուիլ:

(\*) Տես Պատկեր Ե. Գորէ Ռէ- 7:

Ծնչառական եւ ստամոքային ձեւերը արդի համաճարակի ատեն շատ տեսնուած է, ի մասնաւորի տղոց վրայ։ Զղայինը ամենէն աւելի երկիւղալի երեւոյթներ կը ներկայացընէ եւ ամենէն աւելի ծնողքները վախնալու իրաւունք ունին։ Սրգեամբ ալ այս վերջին տեսակը շատ անզամ նոնա անունով ձանօթ զարհուրելի հիւանդութեան հանդամանքը կը ստանայ։ փոքր հիւանդներն անզգայ վիճակի մէջ կ'իյնան եւ անզամ մը քնանաւլէ վերջ՝ ալ չեն կրնար արթննալ Տքթ։ Պաքինոկի վերջին համաճարակի պահուած այսօրինակ երեք զէպքեր տեսեր է, երեքն ալ մեռեր են զզայազիրկ վիճակի մը մէջ։ Սիլվէսդր եւ ուրիշ զաղիացի տղոց հիւանդութիւններու մասնագէտ բժիշկներ դիտեր են ինֆիւէնցայի այնպիսի զէպքեր, որոնք կը ներկայացընէն մէնէնժիղի ախտանշանները, ուստի եւ այս տեսակի մénингite grippale անունը տուին (Revue des maladies de l'enfance 1893)։

Ինֆիւէնցան ամէն հասակի տղոց վրայ հաւասարապէս կրնայ գալ. բժիշկները կ'ընդունին նաեւ influenza congenitaleի զէպքեր։

Ինֆիւէնցան տղոց վրայ այնու մանաւանդ մահացու է, որ ատով վարակուող տղոց վրայ հիւանդութեան ախտանիշները զիւրաւ չեն ճանչցուիր. վասն զի բայցի ըղիզային հարբուխէն, շատ մ'ուրիշ հիւանդութիւններու տեսակներ ալ՝ անզամալուծութիւն, արիւային լուծողութիւն, մորթային ախտանշեր, դիտուած է։

Հոս պէտք է զարձեալ յիշատակել թէ ինֆիւէնցան ի՞նչ հիւանդութիւններուն սերմը կրնայ ցանել տղաքներու մարմնին մէջ։ Այս վտանգին ենթարկուած են կամ ժառանգականութեան կամ ընկալեալ պատճառներով թոքախտէ ամենէն աւելի տրամադրութիւն ունեցողները։

Ինֆիւէնցան կրնայ իր ձգած հետեւութիւններովը թոքախտի ստորածեւ միքրոպներու աճման համար գերազանց վայր մը պատրաստել։

Ինֆիւէնցան կրնայ զարձեալ տղոց մահացու ըլլալ, վասն զի զանազան կնճռոտ ստամոքային խանգարումներ յառաջ կը բերէ, չնորհիւ մեր նորածեւութեան մոլութեան, ծանծաղամտութեան եւ ծուլութեան, որով բաղմաթիւ մայրեր այս խեղճուկ արարածները ստնտուններու կամ ծծակներու անդժութեան կը յանձնեն։ Ո՛չ մին եւ ո՛չ միւսը կրնան մայրական կաթին

տեղը բռնել։ Գոնէ այս ամէնքը աչքի առջեւ ունենալով լաւ ստնտու մը գտնելու աննշան նեղութիւնը յանձն առնուէր. ըստուզիւ տեսած եմ 15 ամսուէ ի վեր կաթ ունեցող ստնտու ներ, որոնք նորածիներուն կաթ կ'ուտան, եւ կամ նոր տղարքէ ելածներ՝ որոնք մէկ տարեկանէն վեր եղողները կը զիւցընեն, Արդեօք ինչպիսի յանցանքներ չեն գործուիր ծծկակներուն ձեռօք։

Նախ քան ինֆլուէնցան բուժելու եղանակները տեսնելու՝ քանի մը զգուշութիւններ առաջարկենք, որոնց հորհիւ կրնանք տղաքները զերծ պահել ինֆլիւէնցայէն։ — Թոքախտաւոր կամ խուրագար տղաք ամենէն աւելի վարակուելու վտանգի մէջ են։ Ուստի նախ զասոնք պէտք է ոչ միայն վարակեալներէն, այլ նաև կասկածելի եղողներէն անգամ մնկուսացըներ։ Վասն զի, ինչպէս որ դիտել կ'ուտայ ֆիլաղէվ, չափահամի մը պարզ հարբուլը կրնայ շատ անգամ կրիբին տարածուելուն սկզբնապատճառ ըլլալ։

Աւելորդ է ըսելս թէ ինֆլիւէնցայի ժամանակ տղաք պէտք են տաք բռնուիլ եւ խոնաւ ու ցուրտ օգերուն դուրս չելլել։

Հակէպուն եւ Հօֆման բժիշներուն նախազգուշական զըրութիւնները խիստ լաւ արդիւնքներ տուած են։

Ինֆլիւէնցայի եւ ինչպէս նաև ուրիշ զանազան հիւանդութիւններուն զարմանին համար, սնունգը մեծ զեր ունի։ Տարիքոտ տղոց կազդուրիչ եւ զիւրամարս սնունդ պէտք է տալ։ Յայտնի է թէ համաճարակի ժամանակ կաթնակեր տղաք չեն կրնար կաթէն կտրուիլ, Եթէ ընդհակառակն տղաք յամառին եւ չուզեն սնունդ առնուլ, այն ատեն նախամեծարելի է բժշկական դործիքներու օգնութեան դիմել։

## ՎԵՐԵԼԻ

Մարդ երկրագնտի մակերեւոյթը չուսումնասիրած՝ խընդրեց երկնից գաղտնիքը կորչել, եւ այս բուռն փափազը գոհացունելու համար ամէն ջանք ի գործ դրաւ մինչեւ ցարդ Գիանալով թէ իրեն անկարելի է մինողորտէն զուրս երնել ու անծանօթ անջրպետներն արշաւել, շատացեր է աչքերովն ու մտքին զօրութեամբը հասու լինել բնութեան գաղտնեաց. Բայց ըսել չէ թէ յուսահատեր է մինողորտի մէջ ուղեւորելու հնարներու հետամուտ լինելէ, ընդհակառակին, աւանդութիւնք եւ պատմութիւնը կը յայտնեն թէ մարդ միշտ տածեր է զայս իղձ եւ թէ զայն իրագործելու համար հանապազ փորձերու ձեռնարկեր է:

Յունական աւանդութիւն մը կը պատմէ թէ Թեթալոս, Մինոսի զայրոյթէն խոյս տալու համար, մեղրամոմէ եւ փետուրներէ թեւեր յօրիներ է իրեն եւ իքարիս որդւոյն համար եւ թէ եղեր է սորա հետ Լարիւրինթոսէն զոր ինքը կառուցեր էր եւ յոր բանտարկուեր էր ապաւ Բայց նախ ապասլորեր է որդւոյն որ շատ չքարձրանայ որպէս զի մեղրամոմը չնալի արեգական ճառագայթից տաքութիւնէ. Անխոհեմ երիտասարդը՝ օդոց մէջ շուտ մոռցեր է հայրական յօրդորը. սկսեր է բերկրանօք ճախրել ի վեր, մեղրամոմը հալեր ու ինքն ալ ինկեր է ի ծով կղզւոյ մը քով որ նորա անուամբ իքարիս կը կոչուի:

Կը պատմուի թէ Քրիստոսի թուականէն չորս զար առաջ, Պղատոնի ժամանակակից եւ բարեկամ, Տարենտացի Սրհիթաս փայտէ թոռուցիկ աղաւնի մը կերտեր է, բայց սա չէր կրնար եղեր կանգնիլ իյնտէ յետոյ. Կ'ըսուի թէ թոռուցիկ խաղալիկի {աշուրթնաման} հնարողը նոյն Սրհիթամն եղած ըլլայ:

Առաքելոց ժամանակ կ'ապրէր Սիմօն անուն մեքենագործ մը, զոր Սիմօն մոդ կը կոչէին: Սա թռչելով հասեր է Ներօն կայսեր ասպարանաց բարձրութեան, մեր թուականի Ենդ տարին, բայց քարերու վրայ ինկեր ու մեռեր է:

ԺԴ դարուն մէջ Ռօմէ Պաքօն թռչելու համար մեքենայ մը կ'առաջարկէ իւր Յաղագս սքանչելի կարողութեան արուեստից եւ բնուքեան վերնագրով երկասիրութեան մէջ. Պաքօն կ'ըսէ թէ կարելի է թռչելու համար մեքենայներ շնուր, որոց

մէջ մարդ նստած լինելով դարձունէ թիւ մը որ օղը ծեծելու սահմանուած է:

ԺԵ դարսոն վերջերը, Բերուզացի Ժան Պաթիսթ Տանթէ արուեստական թեւեր շինեց որովք կարելի էր բարձրանալ յօդը: Շատ ամզամ փորձեց, կ'ըսէն, սոյն թեւերը, սակայն, օր մը, շատ վեր եւսու ևւ մեքենային երկալիներէն մին կոտրելով ինկաւ մայր եկեղեցւոյ վրայ ու աւզպը կոտրեցաւ:

Նմանորինակ աղէտ մը պատահեցաւ դիամական անդդիացի պենստիկունան Օլիվիէ տը Մալէսպրի: Յօրինեց թեւեր թւթագուստներուն նման, որոյ նկարագրութիւնը կարգացեր էր Ովիդիոսի մէջ, եւ բարձրացաւ յօդս, հազիւ հարիւր քսան քայլ յառաջացեր էր ինկաւ գետին ու սրունգները կոտրեցան:

1678ին, Ֆրանսայի Մէն գաւառին մէջ, Պէսնիէ անուն մեռքենագործ մը թոչելու համար ննարեց մեքենայ մը որ ունէր չորս թեւեր զոր հետզհետէ ստքերով ու ձեռքերով կարելի էր շարժել: Սոյն մեքենայով ուրիշ բան չկրցաւ ընել բայց միայն ամոքել անկման արագութիւնը բարձր աշտարակի մը վրայէն նետուելով:

Լուդովիկոս ԺԴի Ժամանակ Ազար անուն մէկը ի Սէն — Ժէրմէն զէսլ ի վար թաշելու փորձ մը փորձեց, բայց դուգակշռութեան պայմաններու պակառութեան պատճառաւ գետին ինկաւ ու ծանրապէս վիրաւորուեցաւ:

1772ին Տէֆորթ արքան փորձեց յէթամբ (Ֆրանսա) նաւարկել յօդս: Իւր մեքենայն կը բաղկանար նաւակէ մը որոյ յօդեր էր յոյժ յայն թեւեր: Մեքենայն մի ժամու մէջ 30 փարսախ արագութիւն պիտի ունենար: Բայց փորձին օրը խեղճ արքան ի զուր պարզեց եւ շարժեց նաւակին թեւերը, սա տեղէն չելաւ եւ «զոզցեա», կըսէ Ժամանակակից մը, «աւելի կը հաստատուէր գետինի վրայ:»

Ի Բարիզ տը Պաքվիլ մարդիզը իւր պալատին պատուհաններէն մէկէն թուաւ եւ ինկաւ Սէն գետին վրայ գտնուող նաւակի մը մէջ:

1782ին Պլանշար հնարեց թուուցիկ նաւ մը որոյ թիեր եւ թեւեր յօդեց յուսալով որ կարող ըլլայ զայնս ուղղել:

Ի 5 հոկտեմբեր 1812 Տէկէն գերմանային թաշիլ փորձեց ի Բարիզ: Ուսերուն թեւեր կապեր էր եւ օդոյ մէջ կարենալ կենալու համար չուանով կախուեր էր փոքրիկ օդապարիկէ մը:

Փորձը ցաջողեցաւ եւ Տէկէն ծաղունիւթեղաւ Բարիդի լրագործ մէջ:

1854ին Լըթիւր եւ 1874ին Տը Կրուֆ փորձեցին թեւերով թռչիլ, երկուքն ալ օդապարիկով վեր եղեր եւ առա նետուեր էին միջոցին մէջ: Հետեւանքը այս եղաւ որ երկուքն ալ ին-կան գետին եւ զո՞ւ գացին իրենց փորձերուն:

Արդ, յայտնի է թէ մարդ բնաւ կարող պիտի չինի իւր նիւթական ուժովը թռչիլ: Ասոր համար պէտք է որ թեւեր կա-պէ իրեն, որ հաստատուն եւ թեթև լինելով՝ մնածատարած ըլ-լան միանգամայն: Իսկ մարդ երկու ծիռու ոյժ ունենալու է այդ թեւերով օդոյ մէջ բարձրանալու ու թռչելու համար: Թող այլ հանգամանք ու պայմանք որոց յիշատակութիւնը երկար կը լի-նի հու:

Քանի որ բնութիւնը տուած չէ մեզ օդոյ մէջ կենալու հա-մար պէտք եղած ոյժը, զիանականք կը յուսան թէ զիտութեան ձեռքով ստանանք օր մը մեր ոյժէ աւելի զօրութիւն մը որով կարողք ըլլանք համնելու նոյն նպատակի: Եւ կը կարծեն թէ ելեկտրականութիւնը մեծ զեր պիտի խաղայ յայսմ:

Արդ, մարզիկ այս ճշմարտութեան համոզուելով թողուցեր են թեւերով թռչելու խորհուրդը եւ կը զբաղին օդային նաւար-կութեամբ օդապարիկի մէջ:

Մօնկօլֆիէ իմացեր էր Պլանշարի նաւուն թիերուն ամէն տեսակէտով անօգուտ լինելը: Օդոյ մէջ ուղղուելու միակ մի-ջոց կը նկատէր օդոյ զանազան հոսանաց զիտութիւնը, յոր եւս չենք կրնար վոտահիլ:

Ժօղէֆ Մօնկօլֆիէ հնարեց նախ օդապարիկը 1783ին: Ա-ռաջին փորձը տեղի ունեցաւ՝ տաք օդով լցած գնատով՝ ի 5 յու-նիս յիշեալ տարւոյ, յԱննօնէ, Մօնկօլֆիէ եղբարց կողմանէ, ի ներկայութեան ընդհանուր ժողովոյ Վիվարէի: Օդուատոսի 27ին երկրորդ փորձ մը կատարուեցաւ ի Բարիդ: Սեպտեմբերի 19ին պաշտօնական փորձ մը տեղի ունեցաւ ի Վէրսայլ Մօնկօլֆիէ եղբարց ձեռքով: օդապարիկին կապեր էին վանդակ մը յորում կային ոչխար մը, սագ, բադ մը եւ աքաղաղ: Հոկտեմբերի 21 ին միայն մօնկօլֆիէր մը բարձրացաւ նաւակին մէջ մարդ ունենալով, իսկ ջրածին կազով լի օդապարիկին առաջին անգամ թռաւ թիւիլըրիէն ի 1 գեկտեմբեր 1783: նաւակին մէջ կար բնարան Շարլ, որ զայն հնարեր էր:

Ահա ինչ որ ժամանակազիրք կը պատմեն հոկտեմբեր 21ի

փորձին նկատմամբ։ Խուղովիկոս ժամ նախ չէր ուզած հրաման տալ որ նաւակին մէջ մարդ գանուէր, կը կարծէր թէ մարդիկ պիտի մոլորէին եւ մօնկօֆիէրի հուրը վտանգի պիտի ևնթարկէր նոցա կեանքը կամ հրդեհ պիտի ափոէր ճամբուն վրայ։ Ուստի որոշեց որ նաւակին մէջ զնէին երկու հոգի որ մահուան դատապարտուած էին։ Իսկ Բիլաթը տէ Ռոզիէ չկրցաւ։ հանգուրժել որ անարդ չարագործներ պատիւն ունենան նախ բարձրանալու յօդու «Աղաջեց» պաղատեց ու յաջողեցաւ առաջին վերելքը կատարել մօնկօֆիէր մէջ իր բարեկամ տ'Արլանտ մարզի զին հետ Պէնֆամէն Ֆրանքլին ներկայ էր եւ ոտորագրեց տեղեկագիրը» Աւանդ երկու տարի եռքք երիտասարդ օդաչուն զոհ գնաց անխոնեմութեամբ փորձելով անցնիլ Ֆրանսայի ծովեգերքէն յԱնգղիա։ Հաղիւ բարձրացեր էր, օդապարիկը պատոեցաւ եւ հէք երիտասարդը զետին ինկաւ եւ ոսկորները ջախջախեցան։ Քսանութ տարեկան էր եւ պիտի ամուսնանար աղջկան մը հետ որ կ'ուսանէր ի Պուլօններ, վանքի մը մէջ, կ'ըսեն թէ սա եւս մեռաւ ութ օր ետքը այն տղէտէն որ իրմէ կորզեր էր իւր խօսեցեալը։

Ց2 մարտ 1784 Պլանչար օդապարիկի մը մէջ բարձրացաւ ի Բարիդ, մէկ ժամ եւ մէկ քառորդէն իջաւ ի Պլանչուր, կարծելով թէ զեկը գործածելով հեռացեր էր Սէն գետէն, մինչդեռ իւր օդապարիկին ուղղութեան փոփոխութիւնները հետեւանք եղած էին միայն օդոյ հոսանաց փոփոխութիւններուն։

Ի 25 ապրիլ 1784, ի Տիմօն, կիւթօն տը Մօրվօ բարձրացաւ օդապարիկի մը մէջ որոյ ընթացքը կը յուսար ուղղել։ Օդապարիկին ունէր թիեր, առաջտուանհր եւ զեկ մը նաւարկութենէ յետոյ պնդեց թէ յաջողութեամբ գործածեր էր զայն օդապարիկին ընթացքն ուղղելու համար։ Ի 12 յունիսի նոյն տարւոյ կրկնուց սոյն փորձը, վիրսաբն պնդեց թէ զեկը կ'ուղղէր օդապարիկը եւ թէ թիերը կը մղէին զայն Սակայն յայտնի է որ օդոյ հոսանքը միայն կը մղէին օդապարիկը եւ թէ թիերն անօգուտ էին։

Այսուհետեւ մի եւ նոյն փորձերը միշտ անյաջողութեամբ բազմից կրկնուեցան դարուս առաջն կիսոյն մէջ, իսկ օդային նաւարկութեան բուն գիտական փորձը առաջին անդամ տեղի ունեցաւ 1852ին։

Նոյն տարւոյ սեպտեմբերի 24ին Պ. Հանրի Ժիֆար յօդս բարձրացաւ օդապարիկի մը մէջ որոյ երկայնութիւնն էր 42

մեղր, տրամագիծը 12 մեղր եւ պարունակութիւնը 2400 խոռ  
րանարդ մեղր: Նաւակին մէջ կար շոգեշարժ մեքենայ մը, որ  
եռածիւղ անիւ մը կը դարձունէր. տորա ալ տրամագիծն էր 3  
մեղր եւ բարձէի մէջ 110 անգամ կը ցըչէր: Մեքենայն երեք ձիու  
ոյժ ունէր, որ հաւասար է 20 — 30 մարդոց ոյժի: Պ. Ժիֆար  
յաջողեցաւ զեկովը գարձունել նաւակը եւ զգալապէս չեղել  
հողմոյ ուղղութիւնէ, կարող եղաւ մանրերկրորդի մէջ 2-3 մեղր  
յառաջանալ: Եթէ օղը խաղաղ եղած ըլլար, պիտի կարենար առ-  
ջի տեղը վերադառնալ, բայց հողմոյ արագութիւնը մեքենային  
ոյժէն շատ աւելի էր: Ինչ եւ իցէ կրնանք ըսել որ նոյն օրուը-  
նէ սկսեալ գտնունք էր օդապարիկներուն ընթացքն ուղղելու  
հնարք: 1855ին Պ. Ժիֆար երկրորդ փորձ մ'ալ ըրաւ որ առա-  
ջնէն աւելի յաջողութիւն գտաւ:

Ի՞նչպէս կրնայ ըլլալ որ յիշեալ կրնակի յաջող փորձերէն  
յետոյ Պ. Ժիֆար չձեռնարկեց զարգացունելու իւր զիւտը: Մախ-  
քը չէր կարող վճատեցունել զինքը, քանզի մեծատուն էր. եւ  
իւր հմտութիւնը եւ զիտութեանց համար ունեցած ճաշակը մը-  
ղելու էին զինքն կրկնելու օդային նաւարկութիւնները: Բայց  
ոչ, գոգցես շատացաւ այնուհետեւ ստացած յաջողութիւններով:

Պ. Կապրիէլ նօն, որ Պ. Ժիֆարի երկրորդ փորձին մաս-  
նակցեր էր, հրատարակեց 1883ին ուղղելի օդապարիկի մը օրի-  
նակը. սա 60,000 խորանարդ մեղր պարունակութիւն ունի, եր-  
կայնութիւնն է 150 մեղր, լայնութիւնը 30 եւ կարող է ժա-  
մու մէջ 50 — 60 հազարամեղրի արագութեամբ նաւարկել:  
Կարելի է այս օդապարիկով յաջողութեամբ ուղեւորիլ ի վեր,  
բայց զայս իրավուրծելու համար մի քանի հարիւր հաղար ֆրանք  
ծախսելու է: Յուսալի է որ այս ծախսը ընեն հասնելու համար  
նավտակի մը յոր խորհեր են մարդիկ հին ժամանակներէ մին-  
չեւ ցարդ ու չարունակեն կատարելագործելու Ժիֆարի փառա-  
ւոր զիւտը որ ասպարէզ պիտի բանայ մանաւանդ աստղաբաշ-  
խական անակնկալ զիտողութեանց ու զիւտերու:

## Վիճակագրական

ԼՈՆԴՈՆԻ ԱՂՔՍԱՏՆԵՐՈՒՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ

Պ. Charles Booth Լոնտոնի վիճակագրական ընկերութեան նիստերուն հաղորդած է զիտական եւ վիճակագրական տեսութիւն մը. բովանդակութիւնը կը դնենք հոս:

Ինչպէս որ զիտենք Սնգվիոյ մայրաքաղաքն երեք շրջանակներու բաժնուած է. փոքր շրջանակը քաղաքին կեղրոնն է, մեծն՝ Ռոտֆկանութեան յատուկ է եւ 6 միլիոն բնակիչ ունի, իսկ միջինն, որուն միջին դարուն մէջ Board of Works կը սէին, այժմեան London Council ըսուածն է: Booth մասնաւորապէս այս վերջին շրջանակն իր քննութիւններուն առարկայ ըրած է, որուն բնակչաց թիւն՝ ըստ 1891 պաշտօնական վիճակագրութեան՝ 45ն մինչեւ 4, 200,000 կը համար: Ընդհանրապէս Լոնտոնի կեղրոնին եւ երկրորդ շրջանակին բնակիչները չեն աճեր. այլ ընդհակառակնեւ:

Booth վիճակագրական ընկերութեան հաղորդած տեղեկութիւններուն մէջ զիտաւորաբար Լոնտոնի բնակիչներուն աղքատութեան վրայ կը ծանրանայ: Սակայն իր հաստատելու եւ ապացուցանելու եղանակը թերի է, վասն զի իր եղանակովը չենք կրնար գանել տիրող աղքատութեան նախնական պատճառները: Ինքն տուներու թիւէն եւ բնակարաններու սառաբաժիններէն հետևութիւններ կը համէ. շատ շատ իր համեմատական ցուցակէն անզամ մի եւս ապացուցած կ'ըլլանք Լոնտոնի պէս քաղքի մը բնակարաններուն քիչ ըլլալը:

— Լոնտոնի տուներուն համագումարն է 630,569, որոնք հինգ կամ նուազ ստորաբաժանումներ ունին:

Մէկ բաժին ունեցող բնակարանաց թիւն է	172,802				
Երկու	»	»	»	»	189,707
Երեք	»	»	»	»	153,189
Չորս	»	»	»	»	115,771

Մէկ բաժին ունեցող բնակարաններու թիւերէն 60,114 մէկ բնակչօք. 55,766 երկու բնակչօք. 29,005 երեք բնակչօք. 16,111 չորս բնակչօք. 7,409 հինգ բնակչօք. 2,871, վեց բնակչօք. 6,879 եօթն բնակչօք. 231 ութ բնակչօք. 72 ինն բնակչօք.

27 տասն բնակչոք, 19 տասնումէկ բնակչոք, 12 մէկ կամ աւելի բնակչոք:

Այս առաջին դասակարգութիւնն որչափ որ ալ ճիշտ ըլլայ, սակայն զիւրաւ չենք կրնար ապացոյց մ'ունենալ, Ch. Booth մէկ տան մէջ երեք ընտանիք բնակելէն չի կրնար եղբակացը-նել աղքատութիւնը, որովհետեւ զիւղերուն մէջ երեք եւ նոյն խկ աւելի ընտանիքներ մէկ տան մէջ կը բնակին եւ աղքատ չեն:

Երկու բաժին ունեցող բնակարաններն են, 16,106 մէկ ընտանիքով, 46,075 երկուքով, 40,588 երեքով, 37,436 չորսով, 24,013 հինգով, 15,326 վեցով, 8,383 եօթնով, 4,195 ութով, 1,580 իննով, 463 տասնով 139 տասնումէկով եւ 59 մէկ կամ շատ ընտանիքով: Այս երկրորդ դասակարգին աղքատութիւնն աւելի է:

Իսկ միւս երկու դասակարգերուն համար համեմատութիւնը բոլորովին կը փոխուի:

Երեք բաժնով բնակարաններուն թիւն է. 5,822 մէկ ընտանիքով, 27,246 երկու ընտանիքով, 29,161 երեքով, 26,796 չորսով, 22, 961 հինգով, 17, 785 վեցով, 11,953 եօթնով, 7,673 ութով, 3,406 իննով, 1,377 տասնով, 495 տասնումէկով, 209 մէկ աւելի ընտանիքով: 12 եթէ 4ի վրայ բաժնելու ըլլանք, մէն մի բնակարանի համար երեք ընտանիք կ'իյնայ. այս համեմատութենէս չենք կրնար աղքատութիւնը կռահել:

Չորս բաժնով բնակարանաց թիւն է, 1,864 մէկով, 11,649 երկուքով, 16,945 երեքով, 18,896 չորսով, 18,175 հինգով, 16,394 վեցով, 12,801 եօթնով, 8,952 ութով, 5,203 իննով, 2,673 տասնով, 1180 տասնումէկով եւ 569 տասներկուքով: Արդ 12ը 4ի վրայ բաժնելով, մէն մի բնակարանի վրայ 3 հոգի կ'իյնայ: Այս վերջին դասակարգը բոլորովին զերծ է աղքատութենէ:

Այսպիսի վիճակագրութեան վրայ յինդով, Ch. Booth 4 դասազան դասակարգերու կը բաժնէ կոնտոնի բնակիչները:

1 — Այնպիսի աղքատաներ, որոնք աւուր հացի կարօտ են ասոնց թիւն է 354,404, այսինքն 8 4 %.

2 — Անոնք որ զիւրակեաց չեն եւ նեղութեան մէջ են. ասոնց թիւն ալ կը հաշուի 938,193, այսինքն 22 3 %.

3 — Հստ կամս աշխատողները (of comfortable), թուով 2,166, 503, այսինքն 51 5 %.

4 — Հարուստներն, թուռք 749, 950, այսինքն 17 3 զ/օ:

Այս չորս բաժանմունքները շատ ճիշտ չեն:

Նախ եղած ստորագահանումէն ալ կը հետեւի ումանց ըստածներուն ստոյգ չ'ըլլալը, որովհետեւ Լոնտոնի պէս քաղքին բնակիչներուն մէջ տողքատայ թիւը համեմատաբար շատ չէ: Քաղքին բնակիչներուն համեմատաբար 4, 300,000, արդ այս թիւին երկու երրորդ մասը ըստ համա աշխատողները են:

Ուրեմն Լոնտոնի բնակիչներուն մնձագոյն մասը դիւրակիաց են:

2 — Ch. Booth մեզի տուած 30 % թիւը սիսալ է, որովհետեւ բնակարաններուն համեմատական թիւէն աղքատութիւնը չի կրնար կուահուիլ, արդեամբ ալ եթէ 5 աւելի ընտանիօք բընակարաններուն գումարը կ'ընէ կլոր հաշուով 630,569, այն տաւեն եթէ այս հաշուին մէջ առնունք նաև այն բնակարաններն, ուր 3 եւ աւելի ընտանիքներ կը բնակին, կ'ունենանք այսպիսի համեմատական մը 5 50%: Իսկ երեք ընտանիքներուն բնակարաններէն կ'ունենանք 11%: արդ այս համեմատականէս կը հետեւի թէ Լոնտոնի աղքատութիւն թիւն է 30%.

Շատ պարզմտութեամբ Ch. Booth աղքատ կը համարի այնպիսիներն, որոնք միայն եւ միայն իրենց աւուրչէքովը կ'ապրին: Հարկաւոր չէ մարզս comfortable ըլլայ աղքատ չ'ըլլալու համար: Բուն աղքատ համարուողներուն գումարն իրեն նշանակած 354,400 թիւն է:

Ուրեմն առանց վարանելու կրնանք Ch. Boothի վիճակագրական ցուցակն ուզդել եւ Լոնտոնի աղքատութիւն թիւն 350,000 դնել:

Այս դասաւորութիւնը ճիշդ եւ յարմար ալ է պաշտօնական վիճակացոյցներուն:

---

Միսն երկար ժամանակ քարմ պահելու նորագիւտ  
եղանակը

Թարմ միսն ամէնէն շատ կը սպառուի մանաւանդ Մայրագաղաքներու մէջ, քառորդ դարէ ի վեր թարմ մախն սպառումը կրկնապատկուած է: Այս բանիս համար շատ խնամք կը տալուի մասի թարմ մնալուն, անսամնաբուծութիւնը հետզհետէ

մեծ ընդարձակութիւն գտած է մանաւանդ յԵւրոպա, ուր ա-  
մէնէն շատ կը սպառուի թարմ միսը. Եւրոպացիք շատ մսա-  
կեր են, թարմ մսի արտածութիւնը գեղմնական վաճառականու-  
թեան գլխաւորագոյն արարերէն մին է, այսպէսով ցորենի ե-  
րեսէն վնասուող զիւղացիները մսի արտածութենէ կը չահին:

Որչափ որ ալ պաճառաբուծութիւնը յառաջացած է, որով  
եւ մսին զինն ալ ինկած, սակայն թարմ մսին զինը միշտ նոյն  
է եւ յաճախ ալ կը բարձրանայ:

Այս երեւոյթն ալ շատ մը պատճառներէ յառաջ կուզայ:

Սուաջին պատճառն վաճառականութեան մէկ թերի կազ-  
մակնբարութիւնն է, վասն զի մսավաճառութեան արուեստին բո-  
վանդակն մի քանի ազգեցիկ արհեստապետներուն ձեռքն է.  
ուստի ասոր առաջն առնելու համար հիմա սկսած են Ամերի-  
կայի մէջ միսն ցրտի ազգեցութեամբը սառեցընել և այսու  
թուրմ պահել: Սակայն այս զրութիւն ալ քիմիական ամենաս-  
դգուարին փորձերէն մին է:

Սառուցման զանազան զրութիւններ կան, ուստի ամբող-  
ջական պահպանումը կարելի կ'ըլլայ միայն այն ատեն երբ միսն  
իր յատկութիւնները չի կորսնցըներ: Ամերիկայի մէջ այս զրու-  
թիւնը չի յաջողեցաւ. Դազգիացիք փորձը շարունակեցին եւ  
գտան եղանակ մ'որով միսը թէ՛ թարմ կը մնայ եւ թէ՛ իր ոյժը  
չի կորսնցըներ:

Billancourt առժամանակեայ զործատուն մը շինուեցաւ  
ուր այնպիսի աստիճաններ կարելի եղաւ յառաջ բերել, որ միսն  
մէկ վայրկենի մէջ խտանալով կը խտանար, եւ սառելով ինք-  
նիրեն կը պահէր իր ոյժը:


Եթէ այս փորձերը տեւականութիւն եւ ընդունելութիւն  
գտնեն, վաճառականութեան համար նոր հորիզոն մը կը բացուի:

Յ. Աբով. Ալան

ՊՈՒԿՈՅԻ ԵՐԻՑՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՄՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (\*)

Այսու ամենայնիւ, այն նորածին առաքինութեանց անուշ նշոյլից մէջ, Սրբուհի Մոնիգայի վրայ երեւցաւ՝ չեմ ըսեր ըիծ մը, բայց անոր թեթեւ մէկ ստուերը, զորն որ երբեմն Աստուած թոյլ կուտայ որպէս զի միշտ արթուն եւ միշտ խոնարհ պահէ սրբութեան դիմող հողիքը։ Սյա բարեպաշտ մանկան պաշտօն մը յանձներ էին. (ինչպէս ընդհանրապէս սովորութիւն է ղեռահաս աղջկանց ծառայութիւն մը տալը՝ զանոնք տան կառավարութեանը կամաց կամաց վարժեցրնելու համար) ամէն օր շտեմարանէն զինին ինքը պիտի հանէր «Ուստի» կ'ըսէ սուրբ Օգոստինոս, կը հանդիպէր երբեմն որ անօթը ծոած ժամանակ, զինին ուրիշ ամանի մէջ վազցրնելէն առաջ նախ իւր շրթունքներուն կը մօտեցընէր, ոչ թէ զանիկայ ախորժելուն համար, մանաւանդ թէ տեսակ մը ընդդմութիւն ունէր զինւոյ համար, այլ ճարտարութիւնը փորձելու, կամ հետաքրքրութիւնը յագեցընելու պատրուակաւ, ինչպէս որ բնական է ամէն տղայոց արգելուած բանին զանցառութեան հաճոյքը, եւ որուն համար բաւական է ծնողաց կողմէն յանդիմանութիւն մը կամ սոսկ ազ-

(\*) ՏԵ՛՛ Պատկեր Ե. Տարեկ, թիւ 7.

դարարութիւն մը գեռահաս մանկանց սիրտը ուղղելու համար այնպիսի բաներէն Բայց ինչպէս որ փոքրիկ թերութեանց արհամարհանքը կամաց կամաց մեծագոյններու ճամբայ կը բանայ, առանկ ալ Մոնիկա ամէն օր կաթիլ կաթիլ վրայ աւելցընելով լեցուն պղտիկ գաւաթ մը վերջապէս խմելու կը սկսի: Ո՞ւր էր այն ժամանակ իւր այնքան զգն կառավարուհին, ո՞ւր կը մնացին իւր խիստ արգելքները: Եւ ինչ զարման կարելի էր տալ այնպիսի գաղտնի հիւանդութեան մը, եթէ զու՝ ո՛ Տէր, անոր վրայ չսկէիր: Իւր հօրը ևւ մօրը բացակայութեան ժամանակ՝ դու միշտ իրեն քովն էիր, դուն կ'ուղղես, կը փրկես հողիքը նոյն իսկ երբեմն չար մարդկանց ձեռքովը. ինչպէս ըրիր, ով Աստուած իմ, ինչ կերպով զանիկայ բժշկեցիր. աղախին մը Մոնիգալի հետ մէկտեղ շտեմարանը կ'իջնար, որն որ կամակից ականատես էր իրեն այս թերութեանը: Օր մը այս աղախինոյն բերնէն կծու հեգնութիւն մը կ'ելլէ, եւ նոյն ընդ նոյն Աստուած անով կը բժշկէ զանիկայ, իբր անտեսանելի երկայրի պողովատէ զաշոյն մը՝ որով մէկէն արմատէն իը խլէ այն փտութիւնը. ինչպէս շատ տնտես կը հանդիպի, աղախինը կը նեղանայ բանի մը համար իւր մանկահասակ տիրունոյն, եւ իրեն այս յանցանքը երեւը կը զարնէ, ոչ թէ զանիկայ ուղղելու, այլ խայտառակելու զիտամմբ, եւ նախառական խօսքով մը զանիկայ շուտ գինէ ուրող կը կանչէ: Այս կծու խօսքէն խորին խոցուելով, Մոնիգա կը կարմրի, եւ ճանչնալով իւր թերութեան տգեղութիւնը, կը զղջայ եւ ցմիշտ կ'ուղղուի այն ախտէն և կ'ըսուի նաև թէ նոյն վայրկեանը տուաջաղրութիւն դրած ըլլայ ջրէն ի զատ ուրիշ ըմպելիք չզօրծածելու: Այս յանցանքը, ինչպէս գրեթէ միշտ սրբոց վարուց մէջ ալ կը հանդիպինք, գեռահաս օրիորդին համար տմենաբարի հետեւանքներ ունեցաւ: Անոր աչացը մէջ զղման առաջին արցունքը դրաւ, մահացուցման ճաշակը զրգուց, խոնարհութիւն եւ ահճնուրացութիւն սորվեցուց, եւ յակամայ պատրաստեց զինքը որպէս զի ամենագութ եւ ամենամիր արթնութեամբ կարենար հոկել օր մը իւր տղուն փառաւոր օրօրոցին վրայ զոր Աստուած իրեն պիտի յանձնէր:

Նոյն ատենները, շուրջ 348ին կամ 349ին, Մոնիգա այնպիսի դէպքի մը վկայ եղաւ, որն որ զինքը մեծ ուրախութեամբ լեցուց, եւ երիտասարդութեանը գեղեցիկ պտուղները հասնցուց Թագաստա քաղաքը՝ ինչպէս վերը ըսինք, Դոնատոսի հերձուա-

ծոյն եւ հերետիկոսութեան մէջ ընկած էր, քսան տարիէ ի վեր այս զարհուրելի հերետիկոսութիւնը հոն ամեն աեսակ խըռովութիւններ եւ երկապառակութիւններ կը յարուցանէր Պատմութեանս հասած կէտերնիս այս շփոթութիւնները այն աստիճան սաստկացեր եւ շարունակ եղեր էին Ավրիկէի ամէն քաղաքաց մէջ, եւ այնքան կողոպուաներ եւ մարգասպանութիւններ տեղի կ'ունենային որ վերջապէս հարկ եղաւ կայսերաց միջամտութիւնը. ուսափ կոստանդ Կայսրը հրովարտակ մը հանեց որով արգիլեց այն հերետիկոսութիւնը հրապարակաւ վարդապետէլը Այս առթիւ շատ քաղաքներ ուղղափառ հաւատքը զարձեալ ընդունեցան, եւ մասնաւոր կերպով Թագաստայի բնակիչք այնպիսի ուժգին, միաձայն եւ անկեղծ եռանդով մը ճշմարիտ կրօնին հակեցան, որ յայտնի եղաւ թէ բանազքօս հերձուածողաց ըսպառնալիքը միայն զամոնք այնչափ ժամանակ մոլութեան մէջ բռնած էին եւ քանի մը տարի ետքը՝ ինչպէս կ'ըսէ ոուրբ Ալիրիոս, Ավրիկէի մէջ Թագաստայի պէս երշանիկ եւ Հոռվմէական Եկեղեցւոյ հնազանդ քաղաք մը գտնալը կարելի չէր:

Սրբուհի Մոնիկա շաւրջ տասնըլից տարեկան էր երբ իւր հայրենական քաղքին լարեյաջող ազատութիւնը տեղի ունեցաւ, մինչդեռ անկից առաջ զրկուած էր՝ մոլեռանդ խմբէ մը, իւր ամենասիրելի ազատութիւնէն, որն որ իւր կրօնական ազատութիւնն էր Տարակոյս չկայ որ Մոնիկա եւս անուշ եւ ուժգին ուրախութիւն եւ խողութիւն մը զգացած է հայրենեացը Եկեղեցւոյ հետ միանալուն եւ սերախիւ կապուելուն վրայ. եւ ինչպէս ոմանց կարծիքն է, եթէ այս նշանաւոր ժամանակիս մէջ իր մլրտուիլը եւ առաջին անգամուան համար հազորդուիլը տեղի ունեցած է, կրնանք ըսիլ որ նոյն առթիւ այնպիսի վսիմ եւ յորդահոս ըգգացմունքներ եւ իզձեր հեղեղած պիտի ըլլան իւր հոգւոյն վրայ, որոնք իւր ամբողջ կենացը համար անջնջելիք բալասան մը եղած պիտի ըլլան:

Սակայն իւր տարիքով հանդերձ սրբուհի Մոնիկայի բնական ձիրքերն ալ կը զարգանային, լուսարձակ եւ արդարակորով մտախոհութիւնը անկեղծ գովասանաց արժանի դատեցաւ այնպիսի անձէ մը որ յիրաւի կարող է դատել, եւ միանդամայն անկարող էր զովիլու նոյն իսկ իր մայրը՝ ի զեն ճշմարտութեան Սուրբ Օգոստինոս քանի քանի անգամ կը կրկնէ մեզի որ իւր մօրը մտաւոր կարողութիւնը հանձար ըսուելու արժանի էր: Յետոյ պիտի տեսնենք թէ ինչպիսի համարձակութեամբ եւ զիւ-

բութեամբ կը խօսէր փիլիսոփայութեան եւ կրօնքին բարձրաւ գոյն իննդրոց վրայ, եւ թէ ինչպիսի ապշութեամբ սուրբ Օգոստինոս եւ իւր բարեկամները պիտի ընդունին իրեն բերնէն այն դժուարին իննդրոց լուծումը. «կը կարծէինք, կ'ըսէ սուրբ Օգոստինոս, որ պերճաբան եւ երեւելի անձ մը կը խօսէր մեղի»: Սրբուհի Մռնիգայի այս խորատես եւ հազուազիւտ խելքը արդէն կը սկսէր երեւան ելլալ. անյագ փափաք մը ունէր բան սորվելու. շատ առաջ՝ պղտիկութեան տաեն իւր ընկերացը խազերը կը ձգէր ուշաղրութեամբ մտիկ ընկելու մեծերուն, մասնաւանդ զիտուն եւ ծանրաբարոյ անձանց խօսակցութիւնները. Մասնաւորապէս իւր հանւոյն ծնկուըներուն վրայ երկար ժամներ կ'անցընէր, որն որ թէ տարիքով եւ թէ հաւատքով յարգելի կին մըն էր, մարտիրոսաց սրտաշարժ պատմութիւններովը՝ որոնց ժամանակակից էր, բարեպաշտ օրիորդին սիրտը ցնծութեամբ կը լեցընէր:

Այս մտաւոր ձիրքերէն ի դատ, զորս Աստուած չնորհած էր իրեն որպէս զի օր մը իւր Օգոստինոսին վրայ ամէն տեսակ ազդեցութիւն ունինար, Մռնիգա լաւագոյն եւս ձիրքերով օժտուած էր: Բնական քաղցրութեան հետ, ինչ հոգւոյ արիութիւն, եւ ինչ սրտի անդորրութիւն, բան մը ամենիւին կարող չէր զինքը այլայլելու եւ խռովելու. բնաւորութիւնը միակերպ էր եւ անվախ. սիրտը փափուկ էր եւ զորովալից. բայց լի կը տրիծութեամբ: Ի մի բան, այնպիսի ճոխ բնութիւն մը որ՝ ինչպէս աշխարհին վրայ երթեմն կը հանդիպինք, հազուազիւտ ներդաշնակութեանց հետ զարմանալի անհամաձայնութիւնք ցոյց կուտայ:

(Շարայարելի)

ԱՌ ԶԵՐՆ  
ԲԱՌԱԳԻՐՔ  
ԼԱՏԻԵԵՐՔՆ—ՀԱՅԵՐՔՆ

Ի ԹԷՏՍ ԴՊՐՈՑԱՑ

ԱՇԽԱՏԱՄԻՐԵԱՅ  
Տ ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ՄԻՍՔԵԱՆ

ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՅԵՐՔՆ ԼԵԶՈՒԹ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ  
ԵՒ Ի ՀՅՈՎՄԵԱԿԱՆ ԿՊԵՐԱՆՈՑԻ

Ի ՀՅՈՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ  
Ա. ԺՈՂՈՎՈՑ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՀԱՏՈՑ

1893 — ՌՅԱԲ

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի,

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան  
Գաւառաց եւ օտար Երկիրներու. համար  
Բդրատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

## Իշրաքանչիշը թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ իսլամագուն է ի Ֆերա, Եշիլ փողոց  
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրաւթեան եւ քերպին  
Վերաբերեայ այլ սմենայն խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1